

ՆՇԱՐՆԵՐ ՄԵՐ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ

Հետեւեալը Սբրուհի Տիւսարի մէկ նամակն է առ Հ. Արսէն Բագրատունի, զմայլումի եւ պաշտամունքի ամենախոր գիտակցութեամբ եւ անկեղծութեամբ։ Շնորհալի գրադիտուհին անով իր շնորհակալութիւնը կը յայտնէ անզուգական հայագէտին եւ թարգմանչին՝ որ հաճեր էր գոհացում առաջ մէկ փափաքին, այսինքն է լուսանկարը շնորհէլ։ Գեղեցիկ է նկատել այդ օրիորդին գարումն ու սէրը Հայ գրականութեան հանդէս, շնորհէլ հանձարեղ Բագրատունին պաշտող Պէտքաշւեանի։

ԽՄԲ.

10. — ՍՐԲՈՒՀԻ ՏԻՒՍԱԲ Ա.Ռ Հ. Ա.ՐՍէՆ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Գերապատիւ Հայր

Երախտապարտ սրտիւ շնորհ ունիմ Զեղ վասն ներողամիտ բանիցդ առ իս, եւ վասն համելոյդ պատուել զանարժան իրաշալի կենդանագրաւու։ Ապաֆէն քանի՛ շուր պատուոյ իցէ ընդունել ի ձեռամեկ զդէմս Վեհիդ արանց։

Պ. Պէշիքքաջեան եկեալ յառաւօտ մի եւ լուեալ զանձանական տկարութենէս, ասաց տալ ինձ աւետիս որ զօրացուացէ զանձն։ հասու եղէ, ոստեայ ի նէս, ասաց տալ ինձ աւետիս որ զօրացուացէ զանձն։ հասու եղէ, ոստեայ ի տեղուցէս խնդրեալ զանձանական իմ պարգիւ։ Ունէր մեծագին ինչ՝ զոր աղաչաւուցիս բազմօք կամէր շնորհել եւեթ։ Մոռացեալ զբնիկ զոռողութիւնս՝ խոնարհութեամբ քախանձեցի զնա։ հուսկ ապա ոչ կարացեալ ժոյժ ունել, յորդորեցի զի ողորմեսից գէր տկարացելոյս երէ ապախտ առնել զաղաչանօս։

Տեսեալ իմ զմեծ արքայի մերոյս մատենագրութեան՝ յուզմունիք այնախսի բերկրառիթ եւ ուրախութիւն եղեւ յիս, զի զոգցես բուժեալ յանկարծակի, զօրութիւն իմն կենդանարար յանձնս գտի։

Թոյլ տուր հաւաստիս խնդրել ի Զէնց զի մի՛ նկատեսջիք զայսոսիկ իբրեւ բանս ուռուցիկս, զի մեծ է աւիտիս սրտիս քան զամենայն զոր կարեմս առնել։

Պաշտելի կենդանագիր Զեր խրախոյս կարդայ ինձ ե՛ւ եւս քրտնաշան բերի յուսումն մերոցս դպրութեանց։ Ընթերցայց, զի իրամայս, զնախնիս մեր երբեմն։ բայց զանան վաստակեցայց կրթիլ եւեթ ընդ հետս Հսկայիդ։

Յանդգնութիւն մեծ իցէ արդեօք խնդրել ի Զէնց իրաման խոնարհարար յայտնելոյ Զեղ մերը ընդ մերը զզարմացումն զիրաշալեացդ, զոր ժամանակ ե՞ս քես ամեցուցանէ յիս։ Երէ բնութիւն ամբարձ զԶեղ ի վեր քան զիայս մահացուաց, տուր մեզ զնիս զմիսիթարութիւն պաշտելոյ զբարձրութիւնսդ առ սորեաւ, եւ անամել զմարդկային խունես մեր։

Միամ պատկառանօս Զերումդ Գերապատութեան

Խոնարհ աղախին

Արքունի Վահան

Կ. Պոլիս, 24 Օգոստոս 1866

ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ

Քամր Երգուիթիւններ. — Կոմիտաս վարդապետ։ «Մշակոյթ» Հրատարակչական մատենաշար թ. 10. Ներածութիւն թ. Աղատեանի. Կալաթա - իսթամպուլ 1939, է - 68, գի՞ 50 դրուշ։

«Մշակոյթ Հրատարակչական»ը ճոխացաւ նոր թիւով մը գորգադիր հատոր մը, բայց տեսակին մէջ քննուշ եւ լիշտակովը սիրելի, որովհետեւ մեր տոհմային նրածիշտը, կոմիտաս վարդապետն է որ Հանրութեան կը ներկայանայ, այս անդամ երեւ բանաստեղծ՝ իր ոտանաւորներով։

Ընթերցողները զրքոյկիս պիտի ծանօթանան առջեւը դրուած ներածութեամբ, ուր Աղատեան կու տայ ամփոփ վերլուծականը կոմիտասեան բանաստեղծութիւններուն, անոնց նիւթին ու յդացութիւններուն։

Կոմիտասեան ձեռագիրներու խումբէն անջատուած միայն «ինքնադիր ոտանաւորներով» կազմուած եւ սեւազրութիւններուուր կրող տեսրակին հրատարակութիւններուն է զրբոյկս։ Կոմիտաս Վարդ ժամանակ չէ ունեցած իր այս սեւազրութիւններուն վերջնական սրբագրութիւնը կատարելու։ «Ճեծ մասը մատիսով եւ արագորէն նետուած թուղթին... զանազան փոփոխութիւններ ու սրբազրութիւններ կրած» (է)։ Բայց Աղատեան ունեցած է խղճամիտ հաւատարմութիւնը, ուշադիր վերաբնութիւնէ մը վերջ «առանց բան մը, երանդ մը կրսոնցնելու հարազատութենէն» տպագրութեան յանձնել։

Բոլորը 53 բանաստեղծական պատառիկներ են, որ կը մարմնացնեն Համերգներու ու ներզաշնակութեանց մթնոլորտին մէջ թաւալ եկող Երաժիշտ - Բանաստեղծի ներաշխարհը։

Երկրի երկին, երկին երկիր Աղամայն աղախին...

Կամաչ երկրի մընուրուր Փատոս-պատառ յաղթեցի.

Կապոյտ երկին լուսոյ խորը Կատար-կատար զաղթեցի:

Եր առաջին բանաստեղծութիւնը եւ մէնէն «սրտագրաւ տողերը» նուիրած է իր մօր «Մայրիկիս օրօրը», մօր՝ որ Հաւատացով ու լոյսով լեցուն, կ'աւանդէ որդւոյն սրբազան կտակ մը.

Քեզ դընում եմ խորհերդաւոր Աղակաւոր յոյս-աշխարի, ևս զընում եմ, իրար գըրկենք, վեր, փառաւոր յոյս-աշխարի... Աչն ու խաչը ենց ապաէն, Օրորդ հիւտ քընուրիւն։ Օրիկ օրին, իմ անուշին։

Կը լուսագծէ Երաժիշտ զաւակին ապացան եւ անոր կը յանձնէ ազնուական ու գերբնական ներշնչումներու բանալին։

Քեզի տեսնեմ, ի՞մ հասորիկ, կեանքիս ուղին, սիրազեղ, Յայտ ու անյայտ դո՞ւ որոնէ, Քեզի լինին իրազեկ։ Մի՛ բափառէ կեանքի պարապ Անապատում դու ի զուր...

Բանաստեղծ - Երաժիշտը կը պաշտէ իր մայրը.

Թրամա - գընաց, երկին խորան Մընու իրեւ աղամի...

Եւ հաւատարիմ անոր խորհուրդներուն, զիշեր-ցորեկ կը թափառի զեղարուեստի մթնոլորտին մէջ, զեղեցիկը փնտուելու համար.

Գիշեր-գիշեր, լուսնէ լուսին մընքիս ծովը խորացաւ, Յորեկ ցորեկ, արեւ - արեւ հոգուս հովը զօրացաւ։

Մօրը կըսակի ալիք - ալիք սըրուիս աւանդ պահեցի, Երկրէ երկին, երկին երկիր ապաս - արձակ սահեցի... նրգ ու տակեր սարէն, ձորէն...

բոյր ու ձայնով բարդելով...

Կոմիտաս Վարդ ի ներշնչումի տարրերն են կրօնիք, բնութիւնը և սէրը սրտին. Ասուուած իմին մէջ արարչութիւնը կ'ուր-ուածէ.

Սիրոյ սերմը զատեցիր, Հըրոյ շերմը պատեցիր. Հողին շունչութիւնը կ'ապա- զոգի կեանքը կաթեցիր: